

միւր քէսիմի 3000 նաչ պուլունմը
տըր: Ղաթիպա պուլունար՝ էվվէլա պո-
զուլմուշ վէ սօնրա եանմըլար տըր:
Ինչէք օլանլարտան էքսէրիսի կիւն-
լիւք ինչէրին կէօրիւքէն պու հալէ
տիւլար օլմուշլար տըր: Ինչպու մէն-
զարէ՝ Եիւրէք տանանըլմաղ սուրէթ-
աէ օլուպ, թէքմիլ չէհիւտէ սաղ
հիչ պիր մախլուգ գալմամըլ տըր:
Թէտապիւրի լաղըմէ իթթիխաղ խաիւ-
մէզաէ, պուլալըգ խասթաղըլար
զուհուրինտէն գօրգուլուեօր: Սաղ
գալանլարտան չօղլար՝ ճիւլար տաղ-
լարա իթիւնա իթմիլէր տիր: Պիր
Պրանսըզ վարօր 430 քիչի գուր-
թարապիւմի, վէ Սիւլէ նամ Պրանսըզ
գրուազէօրիւնիւն գօմանտանը տա-
խի, պիր թագըմ թայֆալար իլէ
Սէն-Բիէր չէհիւտէ թէհարրի իթմիլ
տիր: Սիւմաիլէյ, օրասը, տիւմանը
թիւթէն խարապա երղընը օլտուղը-
նը վէ ալթընտա հիսապսըզ էօլիւլէր
պուլունտըլընը պէհան իտիեօր: Բլէ
վօլգանը էլան թուլուշմագուս վէ
Ֆըլգըրան լալա իլէ չամուր, թօզ
վէ քիւլ՝ Պօր տը Պրանս իւղէրինէ
աէօքիւմէքաէ տիր: Մարթիսիքի
ճիւլար չէհիւտէրինէ 8000 ֆիւրարի
վասըլ օլմուշլար տըր: Տօմիսիք միւ-
թէսարըքի՝ Ֆէլաքէթ խապէրինի
ալտըլընտա, տէրհալ 100 լիւրալըգ
էրզաղ կէօնտէրմիլ տիր:

Սաղ գալանլար՝ պու Ֆէլաքէթի
աէհիւթի սուրէթաէ նաղ իտիեօր-
լար: 1831տէն պէրի հալը սիքիւ-
նէթտէ պուլունտան Բլէ վօլգանը՝ ա-
լաֆի, մայիսին Յիւնիս ճուլմա իւ-
թէսի կիճէօր, եարը կիճէ էանալէ-
րինտէ, միւտհիլ կիւրիւթիւլէր իլէ
թուլուշմագուս վէ ճէսիմ տիւման:
լար հասըլ իթմէհէ պաշլամըլ տըր:
Պիւթիւն էհայի, պիրտէն պիրէ ու-
հանարաղ, սօղաղլարա տէօքիւմիւլ
վէ պիւսիւք պիր թէլալ հուսուլէ
կէլմիլ տիր: Իրթէսի կիւն չէհիւտէ իւ-
զէրինէ քիւլ եաղմուրը եաղաղըն-
տան, հէր քէսի էնտիլ իթթիլա
Ֆիթիլ տիր: Եանան վօլգան կէօրիւն-
մէհիպ, քիմսէ տէ վօլգանըն տէրէ-
ճէսիսին անլամաղ իլին չէհիւտէն ու-
զաղլանմանա ճէսարթի իտէմէմիլ
տիր: Պէօլլէճէ բաղար կիւնիւ չիւպ-
հէ իլինտէ կէլմիլ, վէ մայիսին Յիւն-
ճի բաղար իրթէսի կիւնիւ, վօլգան
պիրտէն պիրէ 26 աւաղ տէրինիւ-
կիւնտէ վէ եարըմ միլ էնիլիկիւնտէ
էրիմիլ լալա տիւլարը վէրմէքէ,
կիթկիտէ իլըլէքիպ, իւլ տաղըգա-
տա տէնիլէ եաղլալմըլ, վէ գարըլ-
պընա չըգանը խարապ իթմիլ տիր:
Սնը վահիտտէ սաղանաղ կիպի եա-
ղան լալանըն եօլա իւղէրինտէ նէ
գաւտար Ֆապիլիպար, պիւնալար վէ
ինսանլար վար իսէ, ճիւլմէսի տէ
մահվ վէ թէլէքի օլմուշ տըր: Օ սը-
րատաքի նուֆուսա թէլէքիաթ 100
քիչի հիսապ օլունուեօր: Լալանըն
գուլվէթի օլ տէրէճէ իմիլ քի, տէ-
նիլ եէր եէր 300 աւաղ գաւտար
կէրի չէքիլմիլ, վէ վօլգանըն ալ-
թընտաքի տաղ պիւսպիւթիւն նա-
պէտիտ օլմուշ տըր:

Պուլունտան իւղէրինէ էհայիլին տէհ-
չէթի ալթմըլ վէ աղ սօնրա 300 միլ
ուղաղաւան իլիտիլէճէք մէրթէպէտէ
եէր ալթընտան տէհչէթիլի կիւրիւ-
թիւլէր զուհուր իթմիլ տիր: Բաղար
իլթէսի կիճէսի վօլգանըն աղըլ՝ ա-
լէվլէրտէն իհաթա օլունմուշ օլուպ,

եէր ալթընտան տախի կիւրիւթիւ-
լէր տէվամ իթմէքտէ պուլունմուշ
տըր:

Բէնչէնպիսի սապահընա գաւտար,
Բլէ վօլգանընտան՝ լալա տէնիլէն
գալանար քիւքիւրտ մատէնիւն ագ-
մասը վէ կիւրիւթիւլէրին իլիտիլմէսի
տէվամ իթմէքէ, էհայի, տէհչէթիլի-
տէն տաղլարա, պաղլարը տա վաթօ-
լարա իլթիւնա իթմիլէր, վէ սապահը
իսէ, նիսպէթէն սիւքիւնէթ հիւքմ
իթմէքէ, սաաթ 76է գաւտար իլլէրէ
աղ չօղ պաղլարմագտա իքէն, նա-
կէահ պուսաթ, գալանար չամուր վէ
ալթէլ Ֆուրթուլմուսը, ինանըլմաղ պիր
սիւրաթ վէ չէհիւտէ վէ իմանըն իւղէ-
րինտէն կէլէքէք, չէհիւտէ պիրտէն պի-
րէ թուլուշմուշ, իմանտա պուլունտան
աէֆիւնէլէր՝ արտ արտա եանըպ
պալթմանա պաշլամըլ, տէնիլ՝ տէհ-
չէթի տալկալարըլա րասթ կէլուի-
կիւնի խարապ իթմիլ, սու իլէ չա-
մուր կէօյտէն եաղար կիպի չէհիւտէ
իւղէրինէ եաղմըլ, վէ սապահիս իսէ,
գիթիւր գարանըլգ իլինէ միւթաղ-
րաղ պուլունմուշ տըր: Սլէվլէր չէհ-
իլ վէ աէֆիւնէլէրի եաղըլ երգմանա
տէվամ իտէրէք, 20 տաղըգա գար-
Ֆընտա պիւթիւն չէհիւտէ եէր իլէ
եէքսան օլմուշ տըր:

Պէլաքէթ՝ Սէն-Բիէր չէհիւտէ
գալմանըլ, Սնիլ խաալարընտա
ինկիլթէրա միւթէմիլքէթմընա
տախի սիւսեթիլ իլլէմիլ տիր:
Սէն-Վէնտան միւթէսարըքիւնը պիր
թէլէկրաթընա կէօրէ, Սուֆրիէր վօլ-
գանը թուլուշմուշ, վէ քիւլ եաղ-
մուրը եաղաղըլ կիպի, եէր ալթըն-
տան տախի կիւրիւթիւլէր իլիտիլ-
տիլինտէն, էհայի տէհչէթիլ ֆիւրարէ
պաշլամըլ տըր: Կիւնտիւլ վաղթը
օլթալըգ սիմ սիւսա գալարաղըն-
տան, լամպալար եաղըլմըլ տըր: Պու
թէլէկրաթըն չէքիլթիլի զէմանա
գաւտար նուֆուսա թէլէքիաթ 200
քիչիէն պալիլ օլմուշ, 60 քիչի երլ-
տըրմուտան վուրուլմուշ, վէ խալիլ
էպիլէն եանմըլ եալաթ երլտըրմուտան
խարապ օլմուշ տըր: Սէն Տօմիսիք,
ճամաիգա վէ Կուստալուպ տալա-
րընտա տախի հալանըն թապիլի հա-
լի պիւսպիւթիւն տէնիլմիլ, Ֆէվգէ-
լատէ սընաղ հիւքմ իթմէքէ պաշ-
լամըլ, վէ զէման ալթընտան տէհ-
չէթիլ կիւրիւթիւլէր իլիտիլմէքաէ
պուլունմուշ տըր:

ԹԱՐԻՍԻՃԷ ՊԵՆԼԱՔԷԹԼԼԻՐ. — Պու
սօն ֆէլաքէթ միւնապիթիլլէքիւր-
րէի ալթաթ վուգուսա կէլմիլ օլան
զէլգէլէն եալաթ եանար տաղ թու-
լուշմալը կիպի ֆէլաքէթիւրին էն
տէհչէթիլէրի զիք օլունուեօր:

79տա Վէլգիւլ նամ եանար տաղը
թուլուշլարաղ, Պօմալէլ վէ Հէրգուլա-
նուլ չէհիւտէրինի եէր իլէ եէքսան
իթմիլ տիր:

1667տէ, Եւսալիտէ զուհուրա
կէլէն զէլգէլէլէրտէն 80,000 նու-
ֆուս թէլէքի օլմուշ տըր: Մարսըլթը-
լար իւլ ալ տէվամ իթմիլ տիր:

1693տէ, Սիլիլիտա, պիւսիւք
քիւլիւք 54 չէհիւտէ 300 քէօյ եէր
իլէ եէքսան օլմուշլար տըր: Դաթա-
նա չէհիւտէն էսէր գալմամըլ,
18,000 նուֆուս օլան պիւթիւն էհա-
լիսի թէլէքի օլմուշ, վէ ճէման 100,000
ճան պու աֆէթէ գուրպան կիթմիլ
տիր:

1703տէ ճարօնըն Եէտօ չէհիւտէ,

200,000 նուֆուս իլէ քէմալէն
մահվ օլմուշ տըր:
1731տէ, Չիլիս Բէքիւն չէհիւտէ
100,000 քիչի վէֆաթ իլմիլէր
տիր:

1754տէ, Դահիլէքի էպիլէքիւն
նըսթը երգըլմըլ վէ 40,000 քիչի
էօլմուշ տիր:

1755տէ, Լիլգալմուտա միւտհիլ
պիր զէլգէլէ վուգուս իլէ, 8 տաղը-
գաւտա չէհիւտէ պիւսիւք գըլմըլ խա-
րապ վէ 50,000տէն զիւտտէ նու-
ֆուս թէլէքի օլմուշ տըր:

1797տէ, Սանթա-Ֆիլ իլէ Բանա-
մա արասընտա պուլունտան մէմիլքէթ,
Իիւլգօ վէ Դուլթի չէհիւտէրի տէ
տալիլ օլտըրաղ, քէմալիլ խարապ
օլուպ, պիր սանիլէտէ խարապալարըն
ալթընտա 40,000 նուֆուս գալմըլ
տըր:

1883տէ, ճալաթա, 30տան զի-
եանտէ վօլգան թուլուշլար, 33,000
քիչի թէլէքի օլմուշ տըր:

1893տէ, ճարօնըն Դամալիլ չէհ-
իլ, զէլգէլէտէն ճէման քէմալիլ
խարապ օլուպ, 1000տէն զիւտտէ
նուֆուս թէլէքի օլմուշ, վէ 20,000
քիչի պօլուլմուշ տըր:

1902 Վիտոր. — Եւսալիտ չէհիւտէ
զէլգէլէ սարսըլթըլարը վէ վօլգան
թուլուշլարը սէպէպիլլէ խարապ
օլուպ, 2000 էպիլիլ երգըլմըլ, վէ
5000 քիչի գուրպան կիթմիլ տիր:

1902 ապրիլ. — Կուսթէմալաթա
զէլգէլէտէն պիր գալ չէհիւտէ խարապ
վէ պիր գալ էիւլ քիչի թէլէքի օլ-
մուշ տըր:

ԹԷԼԷԿԻՍԱՅ ԽԱՊԷԿԻԼԷՐԻ. — Բարիս, 14
մայիս Սնիլ խաալարընտան Սէն-Տօմիսիք
աւտալընտաքի վօլգանլար տախի թուլուշ-
մուշ տըր: Ստանըն չըմալը քէմալիլ
խարապ օլմուշ տըր:

Պօր տը Պրանս. — Բլէ տաղը էլան
թուլուշլար: Սէն Բիէր ճիւլարընտա թու-
լուշլար տէվամ իթմէքաէ տիր:
Սէն-Լիւսի. — Սիւֆրիէր վօլգանըն
թուլուշլարտան պէրի (Ինկիլթէրա
միւթէմիլքէթմընտան) Սէն-Վէնտանտա
1600 քիչի թէլէքի օլմուշ տըր:

Բարիս. — Պրանսանըն Սիլիլիլէք տէ-
նիլլինտէք տօնանտաթ՝ Մարթիսիք կիթ-
մէք իլին էսի ալթըլ տըր: Թէհարիսիւթա
պաշլամըլ վէ չիտիլէ գաւտար 2000 նաչ
չըգալըլմըլ տըր: Պիր վարօր Բեքէօր չէհ-
իլտէն գուրթարըլմըլ օլան 860 քիչիլի
Պօր տը Պրանսա չըգալմըլ տըր: — Էնէն-
պի տէվլէթիւրինտէն կէլէն թաաղիլէթ-
լէր պու կիւն մէճիսի վիւքէլաա թէպ-
իլ իտիլմիլ տիր: — Լա Հէյաէն պիւսիլիլ-
տիլինէ կէօրէ, կիւնտէն կիւնէ էյիլէ-
մէքաէ օլան գըլալիլա Վիլիլիլիս՝ սաղ
գալանլարա իմտա իթմէք իւղէրէ Բէնիլ-
ճանթ նամ զըրլընըն Մարթիսիք կէօն-
տէրիլմէսիլ էսի իթմիլ տիր: — Սնիլիլ
աւտալար ֆէլաքէթիւտէկիւնը իլին մու-
հիմէ մուսվէնէթ իտիլմէսիլ ինկիլթէր-
ա Մէհիլի մէպուսանընտա մէպուս Տիլ-
լընըն թէլէքի իտէճէկիլ Լօնտաթաթա խա-
պէր վէրիլիւր: — Պրանսա պահիլէ նէ-
զարէն, Դօրպէր, Բեքէօր, Կրանտ Բը-
վիլէր վէ Մաղաթա չէհիւտէրի տէ վօլգան-
լարըն թուլուշլարտան խարապ օլմուշ-
լար տըր: Բեքէօրտէ 400 քիչի թէլէքի
օլմուշ վէ Պաու-Բուսաթա մատիլ բէք
չօղ զարար վուգուս կէլմիլ տիր:
Ուալիլիլլէր. — Սեան մէճիսի, Մար-
թիսիլլէր գաղաղէտէկիւնընա իմտա իթ-
մէք իւղէրէ, Բեքիլ ճիւլմուշ Մ. Բուղլէլ-
թիլ էսիլ ալթընա 500,000 ալար թախ-
սիլիլ գաղաղալարըլմըլ տըր:

Բարիս, 15 մայիս. — Մարթիսիք վօլ-
գանլարընըն թուլուշլարալ էլան տէվամ

խաիեօր: Մէքսիկօ վէ Վէգիւլ վօլգան-
լարընըն թուլուշլարտան տախի գօր-
գուլմագտա տըր: — Բարիստէ ալթըն
իւնէնիլ միգալար 1 միլեօն ֆրանսըլ պուլ-
մուշ տըր: (Պրանսա էհալթիլէրինտէ
ալթընա իսանտէ պաշլա) — Պիլմէնքաէն
քէսիլթիլ իսանէլէր կէլիլեօր: Բէիս Բիւ-
կէր 800 ֆր. կէօնտէրիլ տիր: — Բարիս-
տէ իսանէ ճէմիլնէ մէքուր գօմիսիօն Պրան-
սանըն պիլիլիլէ պէլէտիլէրինէ իսանէ ճէ-
մի իլին միւրաճաթ իթմիլ տիր: — Բա-
րա հաղթիլէրի 20,000 ֆր. կէօնտէրիլ
վէ Վիլլէնա պէլէտիլէրի 5000 գուրօն վէ
Պիլլիլ պէլէտիլէրի իսանէ 40,000 մարգ իա-
նէ իթմանըլ գարալալարըլմըլ տըր:
Լօնտա. — Սն խապէրիլէ կէօրէ, Սէն-
Վէնտանտա ալթալ քէպիլ վէլալիլ իթմիլ
տիր: Էհայիլ գալմանա չըլլըմագտա տըր:
Ստանըն չարգ ճիւլթիլ քէմալիլ խարապ
օլմուշ տըր: Սէն Թօմաթա տէհչէթիլ
զէլգէլէր հիս իտիլիլ տիր:

Բարիս 15 մայիս. — Բլէ վօլգանը
էլան իսանագտա իսանտէ, իլէ չիտէթիլ
թէլէքի օլմուշ տըր: Մարթիսիքաէն էն
պիր խապէր եօղ տըր: — Հէր թարաթ-
տան իսանէլէր կէլիլեօր: Բէիսի ճիւլմուշ
20,000 ֆր. վէ վիւքէլա 500էր ֆր. իս-
նէ վէրմիլէր տիր: — Սուֆրիէր վօլգանը-
նըն թուլուշլար խալիլէ թէլէքի օլ-
տուղը Սէն-Վէնտանտան պիւսիլիլիլեօր:

ՄԻԼԹԷՆԷՎԻԹԷ. — Բեքէօրիւտան
պիւսիլիլիլիլիլ կէօրէ, Պօյր մուրաթա
խաալար Վէրիլիլիլիլ վասըլ օլմուշլար
տըր: Էվլէլէքի կիւն Բեքէօրիւտա Մ.
Շալգ Պէրիլ իլէ Լ. Բիլլէր վէ Լ. Միլ-
նը պէլիլիլիլ իսան միւրաճաթ օլուն-
մալ մուգարիլ պուլունմուշ իսանտէ, նէ-
թիլէսի անլալըլմագտա տըր: — Պօյր քէսի-
լէրինիլ սօն իթմիլիլիլիլ մայիս 20է գա-
տըլ խապէր վէրիլիլեօր: — Շիտիլիլ գա-
տար Պօյր քէլիլիլիլ Պօյր գալիլիլիլ
պէլիլիլիլ ճէրէհան իսան մուրապէրաթ՝
եաղընտա մուսաթմաթին թալիլ օլու-
նապիլէճէկիլ հաղընտա միւսաթա պիւր
ֆիւք հաղըլ իթմիլիլիլիլ Բեքէօր թէլէկի-
րաֆ չիւքէթիլ իլան իթմիլ տիր:

Պրանսա քիլիս ճիւլմուշլար՝ Գրօնիլաթ
լիմանըն տօնուշ օլմալը հաալիլիլիլ,
Բէվիլիլ գալաթա չըգաճաղ տըր: — Միւ-
շալիլիլ, չարէլիլիլ սապահը, քէֆագա-
թընտա Մ. Մ. Վալտէք-Բուս, Տէլգաթ
վէ Լանէլան օլարաթ Պիլիլիլ վալըլ օլ-
մուշ վէ Բուսիլիլ կիթմէք իւղէրէ սաաթ
ճաէ աէֆիլիլիլ լաքիլ օլմուշ տըր: Մ.
Տէլգաթ՝ Մ. Լուպէլիլ քէֆագաթ իթմիլ
իսանտէ, տիլիլիլիլ Բարիս ալտէթ իթ-
միլիլ տիր:

Մ. Լուպէլ Պիլիլիլ քէլիլիլ չէրէֆիլիլ
վէրիլիլ պիր զիւտաթէթալ, սօն ինկիլիլալ-
լար, Պրանսանըն ճան ու կիւնիլիլիլ ճիւլ-
հուրիլիլիլ սարիլիլիլիլ կէօնտէրաթիլ-
րինիլ վէ Էնիլ Մէճիլիլ մէպուսանտա ճիւլ-
հուրիլիլիլ պիր հէլիլիլ ճէօրիլիլիլ կէ-
րէճէկիլիլ մէմուլ իլլէտիլիլիլ պէլան իթ-
միլ տիր:

Մաճար Տէլկաթիս մէճիլիլիլիլ,
պահիլէ գօմիսիօն՝ պահիլէ պիւսիլիլիլ
իւղէրինէ իսան միւրաճաթիլ իլլէմիլ տիր:
Էնիլիլ միւրաճաթիլ, գօնթ Կօլուիլիլիլիլ
Սիլիլիլիլ-Մաճար տէվլէթիլիլ թէլէքիա-
թը իսապընա, քէլիլիլ միւսթէմիլիլիլ
լուլիլիլիլիլիլ գալարը օլտուղըն, վէ գա-
թիլ տիւնիլիլիլիլ ալթաթա գալան քէմաթ-
ֆիլ արաղիլիլ տիլիլ տէվլէթիլ թարա-
ֆիլիլիլ իլալ իտիլիլ օլտուղընտան,
Սիլիլիլիլ-Մաճարալալ էլէ կէլիլիլիլէք
էր գալմալըլմըլ պէլան իթմիլ տիր:

Չիլիս հիւքիւթիլիլիլ իսան պիւ
էանանտէսիլիլիլ սաղալըլ թէլէքիաթ
2իլիլ էլալիլիլիլ ալթաթա թէլէքիաթ իսաղ-
լուպ օլմուշ, վէ սէրիլիլիլիլ տէ թու-
լուլմուշլար տըր:

Իրան չարը մայիս 23տէ Բօմաթա պու-
լունտըլը սըրաթա, Բարա հաղթիլիլիլիլ
զիւտաթ իսանէք տիր:

